

Երկայն պղպեղը՝ արևելեան հընդկաստանէն կ'ելլէ . ասիկայ գրեթէ սև պղպեղին յատկութիւնները ունի , բայց քիչ մը աւելի տկար է :

Կարմիր պղպեղը՝ որ հնդկաստանի կամ կուինէայի պղպեղ ալ կ'ըսուի , մեր պարտէզներուն մէջ գտնուածն է , ու շատ բանի կը գործածուի :

Հասարակ պղպեղը իր տաքութեն ու համին պատճառաւը ուրիշ ամէն տեսակներէն յարգի է : Խնդպէս որ ըսինք , ասիկայ պղտիկ ծառի մը պըտուղն է՝ որ կը մշակուի հնդկաստան : Խնկուելուն չորրորդ տարին կը սկսի պտուղ տալ , և աս պտուղը ծառին ծաղկելէն չորս ամիս ետքը կը քաղուի : Այս ծառը երբոր աղէկ մշակուի , տասը տարի միակերպ կրնայ պտուղ տալ :

Պղպեղը կուզ կուզ է . նախ կանանչ կ'ըլլայ , ետքը կարմիր : Որովհետեւ ասոր կուզերը ամէնը մէկէն չեն հասնիր , հետ զչետէ պէտք է ժողվել , ու շատ կանանչ պէտք չէ փրցընել . վասն զի չորնալուն պէս փոշի դառնալով բանի չեն գար . բայց երբոր հասունցած փրցուին՝ չորնալէն վերջն ալ հաստատուն կը մնան :

Ճերմակ պղպեղը նոյն սև պղպեղն է , միայն դրսի կեղեր մաքրած . և աս կեղեր մաքրելու համար սև պղպեղը վեց շաբաթ թրջոց կը դնեն : Դրսի մաշկը թացութենէն կ'ուռի , կը բացուի ու ինքիրմէ կ'իյնայ . ասովլ պղպեղը քիչ մը կը կորսընցընէ իր կը ծուռութիւնը , կը ճերմըկնայ , վրան ողորկ կ'ըլլայ :

Պղպեղին ախորժելի համ ու հոտ մը ունենալուն մեծ պատճառ է իրեն մէջի եղը , որ ջրէն աւելի թեթև է . սովորական կերպով թորելով մէկ լիպրէ պղպեղէն երկու տրամի չափ եղ կրնայ հանուիլ . բայց ասոր համը պըդ պեղին չափ կծու չըլլար : Վլքոոլով կանանչ խէժ մը կ'ելլէ պղպեղէն . ասոր մէջ սղպեղին կծուռութիւնը այն չափ սաստիկ է որ ինչուան կրնայ այրել :

1. Piper longum.

Հաշիւ կ'ընեն որ արևմտեան հընդկաստանէն տարին յիսուն միլիոն լիպրէ սև պղպեղ կ'ելլէ , ու իրեքին մէկ մասը հազիւ յարովա կուգայ . մնացածը Ասիացիք կը գործածէն , և մանաւանդ Ջինացիք :

Շարժական իշլիներ :

ՅՈՒՆԱՑ հին առասպելներուն մէջ կը պատմուի թէ Դեղոս կղզին , որ Արշապեղագոսի կղզիներէն մէկն է , ատենով ծովուն երեսը կը լողայ եղեր . բայց որովհետեւ Դետով Արամազդայ կինը աս կղզիին մէջ ծներ է Ապողոնն ու Արտեմիսը , Արամազդ Դեղոսը անշարժ հաստատեց կ'ըսեն : Ոմանք Ապողոնի կուտան աս բանս , ոմանք ալ Պոսիդոնի . իբր թէ Պոսիդոն ծովու աստուած սեպուելով՝ գթացեր է աս կղզւոյն այնպէս աստանդական ըլլալուն վրայ , ու որպէս զի հաստատուն մնայ երկու կղզիները ՈՒիկանէ ու Դիարոս ըսուած՝ երկու կողմը գրեր է : Այս պատմութիւնները որչափ ալ այլանդակ ըլլան , աս յայտնի է որ մեր օրերն ալ պակաս չեն այսպիսի շարժական կղզիներ , Դեղոսն ալ աս տեսակ կղզիներէն մէկը եղած կրնայ սեպուիլ , թէպէտ և երկրաբանական կազմութեանընայելով՝ գժուար կը կարծուի հաւտալը թէ ատենով շարժական եղած ըլլայ :

Աշխարհքիս զանազան կողմերը կը գտնուին ջրին երեսը լողացող կղզիներ՝ գետերու ու լճերու վրայ . ամենէն երեւելին է ՈՒեքսիկոյի Ջինամիա փաստական պարտէզները : Վլսեն թէ ատենով ՈՒեքսիկոյի բնակիչներէն ոմանք իրենց դրացիներէն նեղութիւն քաշելով՝ աս կղզիներուն վրայ փախեր են : Վզեքսանդր Հումազովթ երեւելի հանապարհորդն ու բնագէտը աս կարծիքիս վրայ է թէ աս կղզիները բնական կերպով ձեացեր են . վասն զի լճերն ու գետերը

բարձրացած ատեննին իրենց եզերքէն մեծ մեծ ցամաքի կտորներ կը կտրեն ու կը տանին, ան հողերն ալ խոտերով ու արմատներով կապուած ըլլալով՝ չեն քայքայիր : Ի՞ս խօսքը իրաւ ալ ըլլայ նէ, հաւանական է թէ Չինամ փասները ատենով իրարու հետ միացընելով շինուած ու մշակուած են, մէջերնին ցանուածն ալ աւելի մսրացորեն և ուրիշ հարկաւոր բոյսեր են : Ա երջը երբոր Ա'եքսիկացիք ազատեցան իրենց նեղութենէն, ան կղզիները իրենց զուարձութեան տեղ ալ դարձան : Հիմա Ա'եքսիկոյի մէջ հասարակ բան մը դարձած են աս պարտէզները, և երկու կարգ կը բաժնուին . ոմանք միշտ ջրին երեսը կը լողան, և քամին ուր որ ուզէ կը տանի ու կը բերէ զիրենք . ոմանք ալ ծովեզերին հետ կապած են շղթաներով, աւելի իրենց տէրերուն հանգստութեանը համար, որ երբեմն ալնաւակներով ասոնց քով կը բնակին : Ա'եքսիկոյի ծաղկըներուն ու պտուզներուն մեծ մասը աս կղզիներէն կուգայ : Ասստիկ ցամաքութեան ատեն ալ աս պարտէզները բարեբեր են . և երբոր պէտք ըլլայ հողին ոյժը նորոգել, լշին տակէն կաւ կը հանեն ու հոն կը լեցընեն : Ի՞ս կղզիներուն մէջ ընդարձակներ ալ կան, բայց շատը մանր են, ու մէջերնին մէյմէկ խուղ կայ պահապաններուն համար : Ա'եքսիկացւոց մէկ զուարձութիւնն ալ աս է որ իրեկուան գէմնաւակներով ան գեղեցիկ պարտէզները կ'երթան, ու հոն կը հանգին ցորեկուան աշխատութենէն :

Կան ուրիշ շարժական պարտէզներ ալ Ա'աշմիրի երկիրը : Ա'աշմիրի երկիրը խիստ մեծ ձոր մըն է՝ չորս կողմէն լեռներով պատած . ասոր գիրքէն կ'իմացուի որ ատենով մեծ լիճ մըն է եղեր : Ա'աշմիր քաղքին մէկ մասը ձորուն ան կողմը կ'իյնայ՝ ուր որ երկիրը միշտ տղմուտ է, ու յորդ անձրեւի ատեն տները ջուր կը կոխի : Հոն տեղուանքը շատ լշեր ալ կան . աս լշե-

րով ու Ա իթուստա գետին ընթայքով վը քաղաքը այլեայլ կտորներ կը բաժնուի . ուստի շատ վնաս կը քաշեն քաղաքացիք, և չեն կրնար իրենց պարտէզները մշակել . վասն զի միշտ վախի մէջ են որ ջուր կոխի ու իրենց աշխատանքը քը փայցընէ, բոլոր տնկածնին առնէտանի : Ի՞ս պատճառաւ մտածեցին որ շարժական պարտէզներ շինեն, կամ բնական կերպով ձեւացածները բանի բերեն : Ի՞ս Ա'աշմիրի շարժական պարտէզները Ա'եքսիկոյին ներուն չեն հասնիր՝ ոչ գեղեցկութեան և ոչ բարերութեան կողմանէ . վասն զի ասոնք շատ տեսակ բոյս չեն կրնար բուսցընել, հապա միայն սեխ ու վարունդ կը բերեն :

Չինու երկիրը շատ բազմամարդ ըլլալով, բնակիչները ամէն հնարք կը բանեցընեն որ իրենց ապրուստը ձարեն ու բնակելու տեղ գտնեն . ուստի շատ լշերու ու գետերու մէջ կը լինեն լաստեր ու շարժական կղզիներ, որ բոլոր կանանչներով զարդարուած են : Ա'իայն Վանթոն քաղքին մօտերը քառասուն հազար հոգին աւելի կը համրեն՝ որ գետերու, կղզիներու, լաստերու և նաւակներու մէջ կը բնակին, ու տարբեր ժողովուրդ մը կը սեպուին . առանձին կառավարութիւն ունին, ու չեն կրնար ծովեզերեայ բնակիչներուն հետ խնամութիւնել :

Ա ափոնիոյ մէջ ալ կան քանի մը շարժական կղզիներ . ինչպէս Ա'քիոն բերդին քովը, որ բոյսերուն իրարուպըլլուելովը ձեւացած ու բաւականապէս ամուր են . այնպէս որ գեղացիները ասոնց վրայ կ'ելեն ու լշին մէջ կը պտըտին՝ թիակի տեղ երկայն ձողեր գործածելով :

Դաղղիայի Ա'քթուա գաւառը լիճ մը կայ՝ վրան լեցուն շարժական կղզիներով . ան տեղի գեղացիները աս կը զիները գէպ 'ի ցամաք կը քաշեն, ու իրենց կովերն ու ոչխարները անսոնց վրայ արածելու կ'արձրկեն . վասն զի բոլոր ծաղկած ու կանանցցած են . ետքը կը թողուն կղզիները, որ ալիք-

ներնուքամինուր որ ուզեն կը տանին։ Բրուսիոյ լիերտան լջին մէջ ալ այսպիսի կղզեակներ կան, և կ'ըսեն թէ ինչուան հարիւր ոչխարի չափ հոն կ'արծին։ (Սնապրուք քաղքին մօտ ալ ՚ի՞ոլք լջին մէջ շարժական կղզի մը կայ՝ աղուոր ուռենիներով զարդարուած։

Ուրիշ շատ տեղուանք ալ այսպիսի շարժական կղզիներ կան, ինչպէս Ակովիայի ու Խուլանտայի մէջ, և ասոնցմէ ոմանք երբեմն կ'ընկղմին, երբեմն ջրին երեսը կ'ելլեն. ոմանք ալ ատեն ատեն երկու իրեք կառը կըբաժնուին։ Ինդհանրապէս աս կղզիները աւելի հետաքրքրական բաներ են քան թէ օգտակար, ու երկրիս ամէն կողմերը կըդժնուին՝ ուր որ գետինը աւելի թաց, կամ ջուր կոխած է։

Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ե

Ո՛ր առաջինութեանները պէտի պատուի դաստիարակը աղոյ միտուը, և ո՞ր ախտերէն առեւ պէտի պատուի միտուը։

Ա. Լայբնիցիութիւն։ աս առաքինութիւնը ամենայն առաքինութեան հիմն է. ասիկայ տղոց միտքը տպաւորելու համար, եղբայրսիրութեան վերաբերեալ գործողութիւն մը ընելնուն պէս պէտք է զիրենք գովել ու վարձատրել. ընդհակառակն՝ թէ որ եղբայրսիրութեան դէմ բան մը ընեն, պէտք է պատժել։ Լարոր բանականութիւննին աւելի բացուի, յիշեցընելու է իրենց Վրիստոսի պատուերքը. “ Աիրեսցես զընկեր քո իրբե զանձն քո .” . և աս պատուիրանին ուժովը պէտք է ուրիշներուն ըսածը աղէկ մեկնել, իրենց ալ այնպէս ընել տալ. պէտք է ստէպ խօսիլ աս պատուիրանին հարկաւորութելը վրայ. վասն զի թէ որ ամէն մարդ ասիկայ

աղէկ պահելու ըլլար, երջանիկ կ'ըլլար։

Բ. Վարդարութիւնն ոէր. տղոց միտքը տպաւորելու է՝ թէ ան բանն որ ուզղակի իրենցը չէ, իրենց չսեպհականեն, ոչ բանութեամբ և ոչ զուրիշները խաբելով։ Վա առաքինութիւնը մարդուս բնական է. բայց տղոց սըրտին մէջ արմատացընելու համար երկու զգուշութիւն պէտք է ընել. մէյմը՝ տղոց առջեւը անիրաւութեան օրինակ չտալ. երկրորդ՝ ամէն ախտերէ զգուշացընել զիրենք, ու կրքերնին սանձել։

Գ. Խրախորագիտութիւնն այսինքն ուրիշի ըրած բարիքը ձանչնալ ու սիրել անիկայ։ Տղոց աղէկ իմացընելու է, որ իրենց ընդունած բարիքներուն մէջ ամենէն մեծն է քրիստոնէական դաստիարակութիւնն ու իրենց սորված գիտութիւնը. ուստի բոլոր իրենց վրայ աշխատողներուն երախտագէտ պիտի ըլլան։

Դ. Շվեյցարութիւնն ոէր. աս զգացմունքը տղոց խիստ բնական է. և զիրենք աս առաքինութեան մէջ հաստատելու համար՝ բաւական է զիրենք վարձատրելը ամէն անգամուն որ ձըմարտութիւնը կը զուրցեն, և թէ որ յամառութեալ սուտ զուրցեն՝ պատժել բայց թէ որ իրենց յանցանքը խոստովանին՝ ան ատեն թողութիւն տալը վարձքի տեղ կը սեպուի։ Վա ալ գիտնալու բան է որ եթէ տղայ մը գիւրաւ թողութիւն կ'առնեմ ըսելով նոյն յանցանքը սովորական բան մը գարձնէ, ան ատեն պատժելու է։ Ի՞այց աս ալ պէտք է նայիլ որ ձշմարտասիրութեան հոգւով ամէն բան զուրցէ տղան. ապա թէ ոչ, բամբասանաց կ'երթայ ծայրը ու գէշ գէշ հետեանքներ կ'ունենայ։

Ե. Ի՞արեսրութիւն. բարեսրտութիւնը պէտք չէ միամտութիւն հասկընալ. հապա ասով մարդ ամենուն վրայ վստահութիւն մը կ'ունենայ, որով տուած խօսքին վրայ ալ հաստատ կը կենայ։ Ի՞արեսրտութեան առաջին